

# ՕՐԱԿԻՔ ԶՄԵՒԹՅՈՒՆԱՅ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՑՐԱԿԱՆ

## ԱՐԹԵՒՏԱՄՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ

ԶՄԴՏՄՆԵՐԱ ՈՒՐԲԱԹ 24 ՅՈՒՆԿԱՐԻ 1858

© b b 563

## ԶՄԻՒԹԵՒԱ , 2. ՅՈՒՆՎԱՐԻ

Գաղղիոյ և բողը Եւրոպիոյ լրագրութիւնները  
Ըցուն են մանրամասն տեղեկութիւններով  
՚ի մասին օճրտքործութեան ընդգրեց կենաց օ-  
գոստափառ Կաբոլէան յշրոդ կայսեր, որ տեղի-  
ունեցաւ ՚ի Փարիզ ներկյ ամսոյս ջին . Եյս  
տեղեկութիւններէն կըտանուի որ յիշեալ օճրա-  
գործութիւնն ընդարձակերդ մնակցութեան մը  
խորհրդովք եղած է . որու անդամոց մէկ քանին  
արգէն Պաղպիոյ կառավզութեան ձեռքը ան-  
ցած է , և չետպհետէ քա կասկածաւոր մար-  
դիկ կըբռնուին և կըբանարկուին :

Փարփղի Առնելու անուշ պաշտօնական լրագիրը հետեւալ կերպիւ իրավամեջ այս եղեռնագործութիւնը :

“Եյս լրիկուն, (2-14 յունիարի) երբ որ վեհափառ կայսրը և կոյսուհին (Ըբէրային թատրոնին դուռը հասած էին յանկարծ ատրճանակի իրեք հարուած լուսեցաւհետզետէ : Վագմանիւ անձինք որ թատրոնն առջև ը կայինած էին, նմանապէս Փարիզի օստիֆանութեան պահապան զինուորմբէն շատերը լիբաւսու եցան, որոց երկու քիչ վէրքը մահաբեր են :

“||| իայսեր և ոչ կայրուհւոյն վնաս մը չեղաւ . միայն կայսեր խոյլ (շափզա) գնդակէ մը ծակուեցաւ և Ուոկէ զօրոպետը , որ Կորին (Կեհափառութեա թիկնատպահէ ու կառքին առջնը կըդտնուէր , թեթե վեր մը ստացաւ գլսոյն յետակիզմը : Ամանապէսերկու սպասաւոր վերաւորուեցան , կայսերաման կառքին մէկ ձին սպանուեցաւ և կառքը կտրտեցաւ գժոխային մէքենային հարուածներն :

“Կայութը և կայսրու հն Օքերային սրբահը  
մտնելու ժամանակնին ջեմեռանդ սիրով և ու-  
րախութեան ծափահարութիւն ընդունուեցաւ :  
Ծառածական նկարագրութիւնը ընդդիմութեաւ :

“Այս գեղքը լսելով, արձրապատիւ կայսերացուն մէրում Նաբ ոլէտ իշխանը և Կարուէտն իշխանը, նմանապէս կայսերացուն Ութիւն իշ-

իսանու հին, և կայսերազն Առ ուրատ իշխանները՝  
տէրութեն նախարարները քաջախի մը մարածախու-  
ներ, Փարփղի զօրաց բանակին հրամանաւար  
մարտախատը, շատ երկելի պաշտօնաւուներ,  
դեսպաններ, Այն նահանգին և ստորինութեն  
վերատեսու չենքը, կայսերական հոգաբարձուն  
և ուրիշ նշանաւոր անձինք իմաստացան կայսեր  
և կայսրուհու ոյն այցելութեան երթալու :

“Բանտարկուած եղեռնագործներուն դատապահնը անմիջապէս սկսաւ և անոնց խօսքերուն նայելով շատ մարդիկ բռնուեցան”:

վեհասպիտինը գաղղացւոց և կոյն իսկ Ենգղիոյ  
լրագրութիւններէն ոմանք կըցաւին մեծապէս  
որ եզեռնագործ և գարշիլի անձինք ոմանք  
Մեծին Երիտանիոյ մարդասիրական օրինաց  
պաշտամանութիւնը չորտաչար գործածելով՝ և  
անդղիական հիւրասիրութեանը ապերախտ գըտ-  
նու ելով, այսպիսի ոճրագործութիւններ կըսպատ-  
րաստեն Ենգղիոյ մայրաքաղաքին մէջ։ Քանզի  
հաստատուն է թէ Կարուլենն կայսեր կենացը  
դէմ դաւաճանողները և ուստոնէն եկեր են մօ-  
տերս, և այնտեղեն իրենց եղեանագործ ընկե-  
րութեան հիմնագիրները և գլաւորները։

Ենդզիս թագուհու հոյն մեծ դատեր ամառ սնուն  
թիւնը Երուսիս թագաժառանգ իշխանին հետ-  
արդէն կատարուած պիտի ըլլայ ՚ի սնուսն քան-  
զի ըսագրութեանց ըսածին նայելով, որոշուած  
էր որ սյո հոգես որ արարողութիւնը յունվարի  
13-25ին կատարուի . Աչուասիկ Մորինի-Քաջ  
Մագրոյն գրածը ըստ այսօմ մասին աՅսունվարի  
13-25ին երկու շբթի օրը պիտի կատարուի  
թագալորազն իշխանու հոյն ամուսնութիւնը ,  
և նայն օրէն պիտի սկսի տարեկան 8000 լիուա  
սթիրլինի եկամուռը . որ բարլումէնթին որոշ-  
մամբը ընդունուեցաւ յիշեալ բարձրասպատիւ  
իշխանու հոյն ցկեանս :

— Ո՞ե ծին Քրիստոնիոյ պաշտօնատարաց մէջ  
մասնական փոփոխութիւն մը ըլլալու խօսք կը  
տարածուի ժամանակէ մը ՚ի վեր : Դարս Ճահն  
Ուստելին անունը յառաջ կըբերուի իբրև ա-  
պատճի վերատեսուչ նոր կազմուելու յատակ  
պաշտօնաբանին վասն Հնդկաստանի գործոց :  
Խնդասնի քանի մը լրագրութեանց գրածին նա-  
յելով, Հնդկաստանի քաղաքական գործոց կա-  
ռավարութիւնը յայսմնեաւէ պիտի յանձնուի  
պաշտօնեից ժողովոյն յատուկ մէկ անդամոյն .  
որ վեհափառ թագուհւոյն հրամանաւը կարգ-  
եալ, վեց խորհրդական պիտի ունենայ : Ասոնց  
պաշտօնը ուրիշ բան պիտի ցըլլայ, բայց միայն

此卷之題目如上所列者，皆非其真題。

F U N F A

Պէս Պուղայ հարկաւը է մեզ անցանել՝ ի  
Ծիսազ և անտի յայլ երկիրս՝ ուր սփռեցան  
Պուղացիք, Արդ՝ Ծիսազ անուանի էր յայժ  
մանուանդ վասն մաքրութեան օդոյն, և արքա  
յանիստ խոկ եղե երբեմն։ Ի պայծառ ութիւն  
քաղաքի՝ հինգ հարիսը ւերդաստանը ազգիս,  
պարդ և ցանն միոյ յարքայրդւոց։ առ թագաւ  
որութեամբ չկարացաք վտելորոյ, այլ աւանդ,  
զի զարդիս պահած քան զհինգ գերդաստանս  
մնացեալեն անդէնքու որք և ունին զազդային ե-  
կեղեցի Աջնէ պատճառ կարեմք գտանել  
նու ազմնն մերայնոց տիւզոյս, բաց յայնմանէ  
զոր պատմեցաք վասն Պուղայ։

Բասրոյ՝ երթեմն վաճառանց տեղի ՚ի մէջ  
արեկ լիւսն կազմակցու և Պարսկաւանեայց և  
Ծուռքաբատանեայց, կոտոցեալ յաջակոզմն  
բարելեւ գետայն Հաթը Բարսրոյ՝ գետ Լրա-  
բիոյ, ոլ կազմեալէ ՚ի մաւարութենէ Եղեմա-  
կան գետոցն Եւ փրատց և Տիգրիսի, ընծայէ  
զցաւալի՛ տեսարան աւերման Պուղայ ՚ի գե-  
րեզմանուան իւրում:

Գետն է ընդարձակ և նաւարկելի մեծամեծ  
նաւուց է Բայրոյ մինչ ՚ի Պոռնայ՝ ուր նաւ-  
ուղղվ գետոյի բնակին, է իբրև պամփուն

մղջնս ,և անտի նյութան մինչ ՚ի ծովէ իբրեւ հարիւր ամօք յառաջ՝ երեւելի էր յոյժ Բասրա , և վաճառ առելի մեծի առեարոյ , և վաթսուն ամօք յառաջ՝ կի՞ նմա իբրեւ զհարիւրեքուան հինգ տունս յազդէս , որը զփառս առաջնոյն յիշել կամելու , սովոր էին ասել ցեկս օտարս . “Ի՞ա՞գ ազ խալաքի Բասրայ” . այսինքն զի՞ի աւերման Բասրայ՝ եկեալ ես : Այլ ովազէտիցս , զի՞նչ ասել սրդեօք ունեին , եթէ՝ արդ բացեալ զաջ իբրեանց , տեսանէին որ զկնի այդքան պահանջութիւն չունի մասնաւուն կամ առաջնորդութիւն :

սակաւ առաջ չկամ ասկ և ոչ տասն տուրը։ (1) և  
՚իք բաց կացուխուռէն. և թաղմեզ գէթ միսվ օրի-  
նակաւ՝ պատմել զիմառս ընդունայն աշխարհիու-  
թը Ի հորիւր ամօք յառաջ էին ՚ի Բասրայ  
բաղմութիւն երեւլի երեւլի անձանց մերազ-  
նեայց յարս աղա Յարութիւն՝ որդի Լմիկաղի  
որ այրեցաւն կենդանւոյն ՚ի Նազրը Շահէ ՚ի  
Գուղայ էր երեւլին։ Աղա Պետրոս ոմն նայելի ս  
երեւլի որ յառաջադրեաց կանգնել զայդմեան  
եկեղեցին, չ չողութեան հանդիսեալ գրաւե-  
գտեղի առ աղա Յարութիւնի. և ինքն մեռանի  
թերես առ ցաւոց սրտին։ Աղա Յարութիւն  
յզէ լիստիկ անուն զոմն ՚ի Կոստանդնուպօլիս  
բերել զհրաման վասն կառու ցմանն։ Ի սմին  
ժամանակի հզօր Տէրութիւնն (Համանեան թու-  
լացիալ գոլով ստկաւիկ մի յառաջնոյ անորի  
զօրութենէն, Քերիմ Խան Արքոյ Պարսից որ  
զամոռ թագաւորութեանն հաստատեալ էր ՚ի

Երազ, կամելով յինքն գրտւել զտուետու ը  
Արեւելեայց, ՚ի մասի եդ տիրել Բասրայ. և  
բաղբաղայս հայթհայթեալ առաքէ զիագէլ  
Խան յամի 1775 պաշարել քբաղաբն. Այսլէյ-  
ման ազա որ կառավարէլ քաղաքին. արիապէս  
զգէմունի ամենայն զրութեանն Այգէղայ. սա-  
կայն զինի երեքտասան ամսոց ընդունայն ակնկա-  
լութեան օգնականութե յօմանեան ՚իրանէ  
զօրավարս քաջ՝ որ արժանին էր ամենայն փա-  
ռաց, պարտաւորի ՚ի մեծի անձկութենէն անձ-  
նատուր մինել յամի 1776 :

¶ գաշնագրութեան հաշտութեանն պարտաւորի Աս լիյման՝ վասն փրկանաց քաղաքին, ու արկաննել՚ի վերայ քաղաքացիացն։ Յայսմպահու վտանդի՝ յերեան գոյ ազգասիրական մեծահոգիութիւն աղա Յարութիւնի։ որ առ ՚ի փրկել զեղարս իւր ՚ի հարստահարութեանց և ՚ի կեզբանաց, յառաջ մատուցեալ յանձն առ նու ինքնին։ հասուցանել զբաժին սակի Հայոց և հաւաքել ՚ի նոցանէ առ յապայս։ Այս օրինակի հետեւին յըրբայեցոց և ՚ի Վահմետականաց մի մի երես լիք։ Այս փարթամութիւն քաղաքացւոց կասկած ՚ի սիրտ արկանէ Ասգեղայ, որ զերիս որդիս երից ազգասէր արանց յիշելց, կամի ունել ՚ի պատանդիչ վասն խաղաղութեան աշխարհին առ յապայս։ Այսորին աղաքաւ որդի աղա Յարութիւնի աղա Այսեան տարեալ պահի՚ի Ծիրաց, լարուն նաևան տարածի

Հարկաւոր եղած ժամանակը իրենց խորհուրդը  
և կարծիքը յայտնելու ըստուի թէ Հնդկաստանի  
զօրաց բանակին եւրոպական մասը շատ պիտի  
աւելնայի և Ծնդդիմոյ ձիւոր պահապան զօրաց  
Ծնդհանուր հրամանաւարին կուրդագրութեանը  
ներքեւ պիտի դրուի ուղղակի : Ծայդ Հնդկացի  
զօրաց ծախքը յիշեալ երկրին տեղական կուռա-  
վարութեանց վրայ պիտի մնայ : Ծ յիւ Հնդկաս-  
տանի եկամտից համար դատ գանձատուն մը  
պիտի ըստ ՚ի Ղ ոնտոն , և բոլոր տեղական ծախքը  
նոյն գանձատունէն պիտի վճարուի :

Այս կարգադրութեան ՚ի գործ դրու և լու և  
ակնկալութիւնը քիչ օդուտ չորաւ ազգային  
հասարակաց պարտամուրհակաց (ֆոն բիւզիլիք)  
գնոց բարձրանալուն վնդգիյ մէջ և այս շար-  
ժումը տարածեցաւ Եւրոպիյ բոլոր ցամաք  
երկրը : Ուստի Դրամանոցները իրենց դրամա-  
գեղին (սրոնթ) գինը իջեցուցին և ամեն տեղ  
դրամական գործառնութիւնները հաստատուն  
վիճակի մէջ կը տնուին : Վաև տրական գործերը  
ուստան յաջող շարժում մը ունենալ, և նոյ տա-  
րին, ըստ ամենայն երես մանց՝ բարեյաջող՝ պիտի  
ըլլայ, ու վաճառականները և սե զանաւորները  
կարող պիտի ըլլան նորէն ձեռք բերելու զիստա-  
րէնն ծանը վխասուց, զօր ըրին անցեալ տար-  
ւոյն մէջ :

— 1 սնտոնի Աղնինկ-Բռնի լրագիրը , որ լրաց  
հելլերաթենին բերանն է , իւր թուղյն մէջ ու  
կ 5-17 յունվարի յայտնի ու վճռական կեփագիւ  
կըծանուցանի զմօռու որ վախճանը անդ կատանի  
ընկերութեան , ու երջին օրերը (յիշեալ ընկե  
րութեան) կըմերձենան , կըսէ , և արդէն մահ  
ուան տառապանաց ցաւերը կըզդայ . Անիկա  
այնպիսի ծերակայտ մըն է , որ զինքը ընտրութեա  
զագուրդ չունի . խորհրդանոց մըն է որ կըկառ ա  
վարէ , և որուն անգամ ըլլալու իրաւունքը  
նման Հռոմի քաղաքացի ըլլուրուն իրաւանցը  
դրամայ ծախու կառնուի : Իւր զիմաստ նախ  
տակինք բաժնորդ աց տրուելու շահուն գումար  
աճեցնել , և կրունական կառավարու թել յանձ  
նելով Հնդկաստանի գործոց կատարեալ վերս  
տեսութիւր , Անգղիացի ազգը ուրիշ բան պիտ  
քնէ բայց միայն գարձեալ իւր ձեռքը պիտ  
առնու այն իշխանութիւնը , որ մինչև ցայս  
վաճառականաց ընկերութել մը յանձնուածէր ,

Հնդկաստանի ընկերութիւնն աշ այս եկա  
հասած վտանգները տեսնելով՝ իւր բոլոր զօրու  
թեամբը կաշխատի և միաք ռանի ռահմանագրա  
կան ամեն միջներով դէմքնել Ընդ զիս պաշ  
տօնէից ժողովոյն այս սրոշմանը։ Յիշեալ ընկե  
րութիւնը արդէն յատուկ ժողով մը ըստաւ, ու  
ներկայ էին բազմաթիւ երես ելք վաճառականնե  
որոնք Արք ելեան Հնդկաստանի ազգ այլին հասա

Յանառակ և ՚ի ցոփ արքունիս առա կորեա  
աղա Վտեփան, և կորցոյ զառւն մեծանուն հա-  
թւրայ, որ՝ հետպէնտէ առեալ զուր անուռ-  
կութեանց որդւոյն, սփոփէր զանձն յուսովլա-  
յապայ ուղղութեան : Մյլ ՚ի ըստ զինեմալ-  
թեանն, հատաւ յցս ամենաբաժան հօրս .  
ոուգ առեալ ՚ի վերայ որդւոյն որդէս թէ մե-  
եալ, ետ պաշտօն առնել վասն փրկութե հոգւոյ

Օկնի լրման ժամանակի պատճենվութեան  
դարձաւ աղա Ստեփան և Հայուատեաց զկարծ  
վաստաբազտիկ հօրն . որ՝ ՚ի հոգի խոցեալ ՚ի վ  
րայ թշուառութեան տան . իւրց , չերկարի  
կեանս : Խակայն Ստեփան՝ մասն եզեալ գուլո  
զեղսութեան և անառակութեան՝ որք իւր  
զթրթուր ջատ շոյտ ծախեն զմանկութեանն դ  
լարիութիւն . կանիւէ քան զհայը իւր յաջն  
բեյի օրհասովն :

Հանդար Աբբաս՝ Նուռականի գիւղ Աբբասայ) և  
ուանեալ ՚ի պատիւ Շահ Աբբասայ մեծի,  
յառաջն կոչեւը Գամբերուն, միայն անուանի

բակաց պլատամութիտկաց տէրերն են Այս առաջին նիստին մէջ թէպէտե բան մը չորսշեցաւ, սակայն ժողովականներէն մէկը հետեւեալ առաջարկութիւնը ըրաւ . “Հնդկատօնի ընկերութեան կառավարչաց ժողովոյն ծանուցուած առաջարկութիւնը բոլորովին հակառակ է նոյն ընկերութեան իրաւանց և արտօնութեանը” . Այլի խիստ գտանքաւոր է Վիզզիոյ սահմանադրութեան օգտիցը և Պատակար Հնդկատօնի ապահովութեանը . Այսի հարկ է որ ընկերութիւնը գէմ զնեալ այս բանին”.

Ճամապահ այս պայմանութեաւ է ի շահագութիւն պիտի ունենաց և կայց շատ  
հաւատական է թէ կարող պիտի ըլլոց հաստա-  
տուն պահէ և զիշեալ զօրաւոր ընկերութիւնը  
որուն ոչ միայն Վեցզից կառավարութիւնը հա-  
կառակ է այժմ և կու գէ անոր չնշու ից, այշե  
ըստ մեծի մասին հասարակութեան կարծիքն աւ  
համաձայն է կառավարութեան ըրած որոշմանը

“Եւրունեաց պարահանդէ սին կիառաւարուու .  
թիւնը որ ելէկչէ առջի որը եղաւ , գլխաւրօս  
բապէս կեդրմացեալէր լորտ Ամրէժքորտ տը  
Ոէտգլխին ներայութեանը վայր . որ հինգ օր  
կայ Պըտւսէլ հառած ըլլալով . Օթէլ ու Պըտիոր  
ըսուած պանդոկի իջաւ ընկերութեամբ իւր

գոտերը միտ կթէթքորտին : Ենծին Երիտաս  
նիոյ այս հաջոկառ քաղաքագէտ պաշտօնական  
լը՝ Պրուսելի երեւլի ու բարձրաստիճան ան-  
ձանց ակնածական յատուկ յարդանացը ու այ-  
ց՝ Երւթեանը ենթակայ եզու հինգ օրէ ՚ի վեր-  
իւրաքանչիւրոք կը անկար տեսնել յիշեալ մե-  
ծաշոք անձը որ Յասինոյ մէջ փառաւոր անուն  
մը ստացած է , ու Կովկաս պատմութեան զրլ-  
խաւոր Եջերուն մէջընդարձակ տեղ մը պիտի  
ունենայ ըստ ամենայ մասին :

“ Ա զբա Աթուե թֆորիին կոստանդնու պօլոչոց  
մէ ջ բանած ընթացքագոշտականելու կոմ’ ար-  
դ արացընելու ոչ պաշտոք և ոչ բաղձանքը ու-  
նիմք : Ե յա ընթացքէ արժանաւորութիւնը  
յայտնեցինք զանազան սերագայից մէջ, յորում  
ազնուական դերակոմոլ ատձաւ առւաւ Եւ-  
րոպիու լրագրաց մէծածաց աղաղակիները յարու-

ցանելու իւր անուշան վեյ . Ա իսպին կուզեմ հաստատել թե ըրտ Ո թրած ֆորտ Ո էտգլի ֆիդիմաց նկարտգրութիւնը մենենին չհամաձայն սիր զիւրտկասկած և խիստնաւորութեան մը զար իւր իսկ հայրենակիցնեւ համբաւեցին .

սրացէս զառաջին իջևան վտանգիցն Զուզոյ

Բուշռ՝ աէրութիւն Պալց ջանացաւ ։  
աեզի Բարօսյ տուննել վաճառաեզի արեւելեա  
վաճառականութեան։ Այլ ո՞՛ Բուշռ և ո՞՛  
այլ բազում քաղաքք կարեն Իշամնմատութեան գալուց ըստ գրիցն ։ Առ լիներ վել  
ջնաս ընդ իշխանութեամբ Երևացւոյ Վազ-  
ուրուք, փոյթ ընդ փոյթ ՚ի գեղարք ընդ հա-

յակոսպ քաղաքաց անդամ։ Դոն սրբին՝ ինչու  
շեռ իբրև եօթն տունը յազգես, ոք և ունի  
զազգային եկեղեցի գեղեցիկ։

որոց համբաւեալ ծառն սակի բեր հապաւքեա  
՚ի միւս կողմանէ՝ զբագլւմս ՚ի Պայտեցոց  
լքանել զհայրենիսի բեանց . և վտարողի գնա  
յաշխարհ անծ անօթ . Ուրամթ՝ որ շանակի  
պատկեր , երեւելն էր յօդ վասն առեսյն ու  
երթեմն գոյր քաղմանթիւն յազգէն սակաց  
զմիմայն յիշատակարան տղոն Յափշանջի որդ  
ւոյ Քալսնիթար Յակոբի Վէրաբեանց Պայտեց  
ց ց . կարացաք գտանել ՚ի վերջ գրեալ . որ  
պէս ՚ի վերջ Ծարակնոցին տղելոյ ՚ի որբ  
լջնիածին յամի 1789 . և Եղօթմասուցիուոց  
լց ՚ի Նորն Նախիջեան 1790 . Արովք եւի  
ճշմարիտ Վգտասէրս յայնքան հեռաւորուց

տարածեալու զիշ դատմամբ զիմոս առ Նիս իւր և առ Վագ : Փոյթի մէջ առնու Եւ սանն կարողութեամբ վասն յառաջադիմու լու

“ | զրա Աթը թ ֆոր բարձրահասակ մարդ մըն  
է ջղալից բաղկացու լեամբ , մեհանձն ծերուն  
ոյ գեղեցիկ գլխավմբ որ պատկեալէ սպիտակ  
աղւոր մաղերով : զղիւ գէմը ու վառ վառն  
նայուածք մընունի . իր ժամանը խոհական ե . իւր  
վարուց կերպեցը մադախրական են : Եթէքա  
զաքական գործոց մէ . յիշեալ ազնուական զե-  
րակոմսը գիւրանաց ու ի մը չիցուցուց ու ահա-  
գին ընդդիմամարտ կը երևցու . իւր ընկերա-  
կան յարաքերութեաց մէջ շատ քաղցրաբա-  
րոյ և խիստ աղնուածն ընթացք մը ունի ըստ  
ամենայն մասին :

— Առաջնի Ալղ Մատրոսի մէջ կըկարդ ամք :

“ ի լոսկը թիւնը մանք , որ կը հրատարակուին  
ի և սեան , կուզեն աւտացընել հաստրակու-  
թեանը թէ լըրտ Այսի թփորտ տը Ուկտիփ մօ-  
տերս պիտի հրաժարի կոստանդնուպոլոս գեռ-  
պանութեան պաշտօնի : Բայց մեք շատ կերպ  
պատճառներ ունիմը հաւատալու թէ յիշեալ  
վեհանձն լըրտը ամենին միոք չունի այս բանը  
ընելու : Դրեթէ երու տորի կայ , որ լըրտ  
Աթրէթփորտ կը ցանկը քանի մը ամսուան հա-  
մար Ենդղիս վերաբանալ : Բայց Երեւելքի  
քաղաքական դէպքեն ընթացքը այնպիսի  
կացութեան մը մէջ տնու եցաւ : որ անկարել լի-  
եղու յիշեալ լըրտին խատանգնու պօլիսէն մեկ-  
նիլ առ անց զանց ընելու իւր բարձր պաշտօնին  
պարտաւորութիւնները զօրու միշտ մեծ խնամք ք-  
ե խղճի մոտը կատարց : Այսին այս վերջին  
ժամանակները քալութիսն գործոց հանդարս  
վիճակը առեսանէլով , Եկզաւ այցելութեան եր-  
թաղը իւր փափագրի գործ գրաւ . և ամեն-  
նին պատճառ մը չկը ենթագրելու թէ պիտի  
չի լուսավոր լորդութեալ համար իւր կոտագա-  
րութեաննեն ընդ ունած զայմանաժամը լըրնայ :

Գաւի 1858 տմբնօրենսդիր ժողովցն բացը  
ուելքուն հանգեսը՝ յանվարի 6—18ին օր սպան  
բական փառաւորութանքը կատարեցաւ Դույ  
լէսիի կայսերական պատուք. Այս բարեկառուն հ  
առթիւ օգոստափառ Նաբուլէնն կայսրէ երկոր  
ու պատռական ատեախութիւն մը ըրտւ.  
որուն քանի մը կարեւ կտորները մեր յարդց  
ընթերցազ առջև կը նեմք :

“Ղինաստանի մէջ, որ նաւատորմիլլը միաբան  
նութեամբ լին զի՞յ աւատորմզին կը մաքառի  
ընդդէմ թշնամւցն ձեռք բերելու համար  
այս երկու աղջաց իրւացի պահանջմանը և  
մեր քարոզաց արեւանիքի մը առանն լու համար,  
ուսի՞շ անո թաւ թէ ամեստանու եռանի .”

“Օտար տէրութենց ունեցած հետ Պաղպղոյ կապակցութիւննը երբ էք հիմարւանէն

միայն , և վերանորոգվթեան փառաց էրկրոց  
գիւ , ոչ միայն “առանձնուեր արդետիք իւ-  
րովք տպագրել տալու Ղարակեսցի” այև բա-  
րետենչ բազմանօք խորել լով զայլ ևս հարկա-  
ւորագոյն գրեանս տպագրել տալ ի Առրե Ա-  
թուալջն . ընդ նմին կառացանել տալով  
իւրովք գոյիք զերկոս բարեկարգ Դարոց և  
արտաքին մակացութեղ Աւառմարանս ի Երևան  
Նախիջեան . մին յանչն Առրե Աստուածանին  
և միւսն Առրե Գրիգորի լուսաւորչ . Այսու-  
կարճառօտ Ալշատակորութեամբք և յայտ-  
գան մեծամեծ գործ , ազգասիրական և ռանդ  
և մեծագործ հոգի զնուամիտ տան , որով  
կորեմք եզրուկոցուցել զի եթէ ի Հետաւորու-  
այրան , ուրեմն և Դատաւորու գեթնոյնքան  
տարածեալ իցե զիւրաջ քաջալերիչ . այլ տի-  
սն , որ չկարեմք գտնել զատելի ծանթութիւն  
և թէ ոչ վտան այսոցի սակաւատուոց Աշատակո-  
րանաց մատենից , թեև ու և անուն իմ մեծա-  
գործ բարերարիս անշատակ մնացր ի սպառ  
Արքանի պարտապան եւ մեք դրականութեան  
և ափան , որքան սակւ ճանաչեմք զյարդ նո-  
րուն , երանի տուուր դժունչալի սերաւ երբ  
նոյնին օրհնութիւն ափիւ ու արածեսցի յա-  
մենայն մասունս Պղպի :

Պատմեմը և յԱգոտիքի Մաղրասյ 179  
Համա ամսոց, զի բարեջատակ ազգամէրս վազ  
Ճանեալ է անդ ՚ի Ուրաթ, յիններօրդու



մէկը՝ առանց սխալելու, 4000ի հասցընել անոց թիւը։

ԿՈՍՏԱԴԻՆՈՒԹՅՈՒՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ

Կայսերական հրովարտակաւ հետևեալ պաշտօնաբանութիւնները տեղի ունեցան։

Գնդապետ Վագի փաշան՝ Շքուրայի կառավարիչ կարգադրութեալ է գործ գրաւ, որպէս կամաց առաջատան թղթական թեատրութեան տեսուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան եայ օսմանեան գործակատար (շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վերադարձ Վէ. հէմիտ Շէմիլ-Պէյին, որ մօտերս կըսպասուի ՚ի կոստանդնուպօլիս իւր ընտանեկան գործոց պատճառաւ։

Վահայս 4ին Փարիզի օսմանեան գեստան վումափայլ Վէհէմիտ Շէմիլ-Պէյը Դաղղիաց ոց կայսեր և կայսրուհուն այցելութեան գացեր է Դույլերի պալատը, իւր ինդակ ցութեանը յայտնելու համար վասն պահպանութեան մեծագին կենաց Նոցին Վեհափառութեանցը, երկու օր առաջ պատճառաւ խիստ վասնգաւոր գէպին մէջ։

(Օսմանեան լիուայի նոր դրամաթուղթը արդէն տպուեցաւ և տարածեցաւ հասարակութեանը, և այս պատճառաւ մետաղեայ զանազան դրամոց գիները քիչ մը իջան։

Վահայս շաբթու ոստիկանութիւնը կեղծ դրամաթուղթ շինող չարագործ մը ձեռք ձեր որ հասուայեցի վիմագիր է և Պէյօլու Շն-Չար շը ըստած թաղը կըսնակէր իւր ընտանեօքը։

Վահայս պալպաթիս այս տարուան ցուրտը, ձիւնը, սաստիկ հովը և փոթորիկները ուրիշ տարիներէն խիստ աւելի և խիստ սաստիկ են։ Տուն չկայ որ մէկ երկու կամ աւ ելի հիւանդ չտունուին գէշ օգերուն պատճառաւ։ և դըք բաղդաբար այս հիւանդաց մէկ մասն ալ կըսնելունին, պատահած տիկարութիւնը շինուալ առջի բերանը, Վրասի նաև թէ ծու վայ ալ շատ վիւաներ պատահէր են։

Տէկրութեան պաշտօնէից յողովոյն մէջ մօտերս մասնական փոփոխութիւնը մը ըլլուրու խօսք կըլլայ հասարակութեան մէջ։

Վահայս 16ին գիշերը Դաղղիայ գեստանաւ տունը շքեղ պարահանդէս մը եղաւ, ուր ներկայ էին Խարձրադոյն Դրան գլխաւոր պաշտօնեաները, զանազան աէրութեանց գեստանները և մայրագլուխ երեկելի գերգատանները։

Պէկրասի ճանապարհաւ Լուսուից հետեղած հեռագրական հաղորդական թիւները բաղրած են առայժմ։ ըստորում տարուած ճանապարհները շինել տալ անկարելի եղաւ մինչեւ յայոր, ՚ի պատճառս գէշ օգերուն։

Վահայս գիշերը հետեւ եալ լուրերը կուտան։

Ալ սիմագիայլ Վէհէմիտ Շէմիլ-Պէյը, որ Փարիզի օսմանեան գեստան և հանգուցեալ Շէմիլ շիտ Փաշային մէծ որդին է, մօտ օրեւա պիտի մէկնի կոստանդնուպօլիս երթարու, ուր իւր ներկայութիւնը հարկաւոր է իրենց գերգատաննին վերաբերեալ գործոց համար։ ՚ի սական նուի վահայս իւր անդ առաջատար է կամաց 13-25ին կատարուեր է Վահայսօրի արքայական պալտին մէջ։

(Օգոստափառ ՚ի 10-22 յունվարի, Դաղղիայ եպիսկոպոսաց ատարեկան թիւնակը՝ 1858 յունվարի էն սկսել, 15,000 ֆրանք պիտի ըլլոյ։

Վաղաթիս կուսակալ վասմափայլ Մուստափատափաշն ամեն մարդարական հնարաւոր մի ջոցները ՚ի գործ գրաւ, որպէս կամաց հասարակութիւնը բոլոր գործական գործութեանը շատ ձիւն գիշուեր է, որ անոր ծանրութեանը Վահայսօրի մէջ 50-60 տուն և խանութեանը ասապայի մէջ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս շաբթու Պուրնովա գեղը ծերունի Ծոյն պարտիզան մը ցուրտուն սառեցաւ։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վերադարձ արձական մէջ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս շաբթու Պուրնովա գեղը ծերունի Ծոյն պարտիզան մը ցուրտուն սառեցաւ։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժէ ա' մ' ֆէր անուանեցաւ ՚ի Փարիզ, մինչեւ վիլը և քանի մը հոդի ալ փլատականաց ներքեանալով՝ կեանդերնին կորուսեր են։

Վահայս մինչեւ Վահայս շինուալու աշխատավարդ կամաց վարդի գացեր, վահայս մատանատան թղթական թութեան տեսուանուանուանցաւ։ Եւ Հայտէր է ֆէնտին՝ առամանան առաջատէր է շարժ